

վարդավառի տօն փոխութելէն վերջն ալ հոն մնաց, և ինչուան ութերորդ դարուն մէջ կը իշուի որ ամէն քաղքը ներէ հայեր իրենց կաթողիկոսովը հոն կերթային այլակերպութեան տօնը տօնելու:

Ուրիշ արեւելցոց մէջ ալ ինչուան հիմա վարդը իր հին պատիւը պահած է, ինչպէս իրենց երգերէն ալ կիմացուի: Այս մտեանք ալ անոնցմէ վար չեն մնացեր. և որովհետեւ ամէն ազնիւ բան խորհրդաւոր ալ կը աւագուի, Հոյնք խորհրդոց չաստուածոյն նոււիրեր էին վարդը. ասանկ ալ ատենով հիւսիսային ազգաց մէջ սովորուի է եղեր որ մեծ հարկիքներու մէջ վարդ մը կը դնեն եղեր մէջտեղը, իմացընելու համար թէ հոս տեղի խօսակցութիւնները հոս պիտի մնան: Հին հոռմայեցիք՝ որ կայսերաց ատեն զեղնութիւնը արուեստ մը դարձուցեր էին՝ շատ հոգով կը դարմանէին վարդը, ու ատենէ դուրս ալ կը հացընէին որ ամէն տօնի ատեն վարդ գտնուի: Հոռմայ պապերն ալ մետասաներորդ դարէն՝ ի վեր սովորութիւն ըրեր են ոսկիէ վարդենի մը օրհնելու, ու մեծ մարդկանց ընծայ խաւրելու, որ շատ պատիւ է ընդունողին: Հիմակուան սրբազան պապը քանի մը տարի առաջ ասանկ վարդ մը խրկեց Ա Ենետիկ քաղքին ընծայ:

Ա Եծն կարուս ասկէ հազար տարի առաջ հրաման հաներ է վարդենիները մշակելու և լաւ հոգալու. անկէ շատ վերջն ալ սովորութիւն էր որ Գաղղիայի թագաւորազուները գարնան մէջ ատենականերուն վարդ կը նծայէին, ատեաններն ալ վարդով կը զարդարուէին:

Ա թիւ բանաստեղծներէ զատ՝ շատ բնախօսներ ալ մասնաւոր գրուածքներ թողուցեր են վարդի վրայ, որոնք յիշելը երկայն կը լայ, աս բանաստեղծները և զուարձախօսները շատ նմանութիւներ կուտան վարդին և իր զանազան վիճակին, ինչպէս շնորհք,

լուութիւն, առաքինութիւն, կեանք, մանկութիւն, և այլն: Հոս յիշենք միայն ան գեղեցիկ տապանագիրը որ Ա ալէրապ բանաստեղծը տղու մը գերեզմանի վրայ գրեր է.

Ետես զարև աշխարհիս
Որոյ բարեք ընդ հուա փոխին ՚ի չարիս.
Վարդ էր, եհատ փոյթ ըզվարդին ասպարէս,
Եւ զերիկուն իւր չետես:

Կ ա յ տապանագիրը նոր իմաստ մըն ալ կուտայ մեզի, թէ վարդը ամէն հանդէսի մէջ մտնելով, իր թերթերուն վրայ գրած՝ շնորհքի և ունայնութեան խրատներ տալէն վերջը, շատ հեղ գերեզմանի մը գլուխ տընկուած կը լայ, ու կարթընցընէ մըտքերնուս մէջ մեռնողին կարծ կեանքը, տնկողին գութը, ու չանցնելու գարունի մը փափաքելի յիշատակը:

Տ Ն Տ Ե Ս Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ա Ւ Թ Ի Ւ Ն

ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

(Կ ոստոս ամսուն մէջ երկրագործին ու պարտէղպահին ընելիք:

Լ Մ Ա Ռ Ո Ւ Ա Ն Ե րկրորդ ամիսն է օգոստոսը. և թէպէտ հիմա արեւը վարիջած կը լայ, բայց շատ անգամ սաստիկ տաք կընէ աս ամսուս մէջ, մանաւանդ երբոր երկինքը պարզ ըլլայ ու անձրեալ չգայ: Ա յմտիքները հընձելէն ետքը պէտք է ան արտերուն մէջ աղք, կիր, մոխիր ու կաւիճ խառնել. վերջապէս անանկ պատրաստել արտերը որ մէջը կարենայ ցանուիլ այլեւայլ ընդեղէններ: Լ տաւին հունտը թէ որ առնել կուզես՝ պէտք է թողուս որ աղէկ մը հասունայ ու չորնայ. իսկ եթէ թելերը կուզես առնել կտաւի համար, ան ատեն պէտք է տերեները գեղնիլ սկսելուն պէս հնձես. թէ որ կուզես որ թելերը շատ բարակ ըլլան, պէտք է ծա

զիկ տալեն տամնըհինդ որ ետքը կըտրես : Եսկէ ետքը ծառերը գետնէն հիւթ չեն ծծեր ինչուան որ նորէն առատ անձրև մը չփայ . ասոր համար ան երկիրներն որ ջրերնինքիւ է՝ պէտք է հիմա հորի պէս փոսեր բանալ որ եկած ջուրը անոնց մէջ ժողվի , հարկաւոր ատեն գործածելու համար : Այժենիի , ձիթենիի և ուրիշ պտղատու ծառերու քովերն ալքիւ մը պէտք է փորել որ անձրևի ջուրը հոն ժողվի . ձմեռը այրելու փայտերը ու տախտակ շինելու ծառերը հիմա կոտրելու ու կտրելու է : Երբոր օդը կամաց կամաց կրսկսի զովանալ պէտք է որթին աւելորդ տերեները քաղել որ խաղողը դիւրաւ հասուննայ . նոր տընկած որթերուն հողն ալ մէյմը կակըղցընելու է : Եւ որովհետեւ ասկէ ետքը ծառերը ալ չեն մեծնար , կրնաս անոնց տերեներն ալ փրցընելոր ձմեռուան մէջ եզներուն ու ոչխարներուն տաս : Կովերը պէտք է առաւօտը կանուխ դուրս հանել , ու տաքնալուն պէս ներս քաշել . ասկէ ետքը պէտք չէ անոնց թարմ խոտ ու յարդ տալ , հապա աւելի չոր խոտ , բայց ջրերնին պէտք է որ միշտ մաքուր ու զով ըլլայ :

Կապպարին՝ ծաղկըները առաւօտը կանուխ ժողվելու է , ետքը ծածքի տակ չորցընելու է , ու բարակ աղովաղոտելէն ետեւ նորէն չորցընելու ու զօրաւոր քացախով չողէ կամ ապակիէ ամանի մը մէջ կոխելու է :

Դաղիկ մեծցընողը աս ամսուս կիսուն պէտք է նորէն տնկէ գետնէն հանած ու բաժնած կաղաքոյսերը . տաշտաթաշը ըրած մեխակներուն երկու օրը մէյմը առատ ջուր տալու է որ արմատնին շատ ու շուտ մեծնայ . ուրիշ բոյսերուն ալ միշտ երկու օրը մէյմը ջուր տալու է . իսկ հաստ բոյսերը , ինչպէս յասմիկն ու վարդը , ամէն օր ջրելու է : Պարտէզներուն հողերը երբեմն խառնելու է որ արեւուն տաքութքը մոխիր չդառնան :

1. Քեղեկ :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ամուսէլ Հանուխան :

Ենթան ամսուն , նոր յուլիսի 12ին վախճանեցաւ Փարիզի մէջ Ամուսէլ Հանուխան ըսուած երեւելի բժիշկը . Երեն անունը բոլոր Եւրոպա հոչակուած էր աս տարիներս՝ իր հնարածնոր տեսակ բժշկութեանը համար որ Ամաբանաւութիւն կամ նմանակութիւնն կըսուի : Հիմա որ ինքը մեռաւ , իր գիւտը երկար ատեն չմնայ ալնէ՝ ան գիւտին պատճառաւ եղած ու գըրուած վէճերն ու գրքերը անշուշտ կըմնան , և մեր գարուս երեւելի փոփոփոխութեանց կարգը կանցնին . անոր համար մենք հոս համառօտ կերպով մը դնենք իր վարքը , և իր գիւտին ստորագրութիւնը :

Ամուսէլ Հանուխան ծնաւ 1755 ին Ապօնիայի Այսէն քաղաքը . իր հայրը պատկերահան ըլլալով նոյն քաղքին յախճապակիի գործատանը մէջ՝ առջի բերան շատ ետևէ եղաւ որ տղան ալ արհեստի հետ ըլլայ ու ստակ վաստըկի . բայց տղան բնութք խիստ ուսումնասէր ըլլալով խելքը միտքը կարգալու տուաւ , այնչափ որ ան պատճառաւ հիւսնդութիւն ալ եկաւ վրան : Վիչ մը ժամանակ հանգչելէն ետքը նորէն ուսմունքը ձեռք առաւ , ու իր կարգէ դուրս տաղանդովը շատ առաջ գնաց թէ գիւտութեանց մէջ և թէ լատին՝ յոյն և եբրայական լեզուներուն մէջ . բայց միանգամայն իմացուեցաւ թէ ինքը ամէն բանէն աւելի բնական պատմութեան յարմարութիւն ու .

1. Hahnemann.

2. Եւրոպացիք Օմեօպաթիա կամ Հոմեօթիա կըմեն , որ յունական բառէ Օմօւութիւն , ֆունակակութիւն :